

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Գ Ե Ր Ե Ջ Մ Ա Ն Ք



Առաջ երկու էին հոն, հիմա ուրն են՝ այն պզտիկ
Քառակուսի գեսնին մէջ. եւ կան երկու ուրիշներ
Չանոնի կանխած, բռնացող փուն մը երկար, հանդարտիկ՝
Շրջափակին մէջ այդ նոյն մահաստանին ծառասուներ...:

Ան որ գրնաց էն առաջ՝ եղաւ եղբայրս երէց,
Երս՛ն սարու, խեղն Տիգրան: Յետոյ Տրդասը անու՛՛՛՛
Հազիւ երեք տարեկան, զոր ֆահանման մկրտեց
Տրդու գրկէս առնելով իր մերկութիւնը քնու՛՛՛:

Իսկ «թաղ»ին մէջ կան կարգաւ՝ հայրս, ֆեռայրս ու միակ
Քոյրս՝ նրման սրբուհոյ: Վերջէն՝ երկու մեծ եղբայր.
Տասներեքին մէջ մարած եղբորաղջիկս Արուսեակ.
Տասներօթնին դալկացած՝ քրոջըս թոռը Նորայր...:

Ամենէն վերջ, անցեալ օր, գրնաց անոնց միանալ,
Ամենուն ցաւն իր արջին մէջ կըրելէ հալումա՛ւ՛
Ծերունի մայրս, ճ՛հ իմ մա՛յրս, աղէտահար անգամ մ՛ալ,
Եղած ա՛յնքան իմաստուն ու անձնու՛՛րէ ու չարաւ...:

Իմ ընտանիքս ամբողջ կը բընակի հոն այլ ես՝
Այդ հողին մէջ, ան կարծես թէ մեր հին տունը ըլլար.
Բաց է իմ տեղըս միայն, ու կ'սպասեն ինձ թերես
Եւ ո՞վ գիտէ թէ հոգ չեն ըներ անոնք ինձ համար՝

Հարցնելով իրարու. «Միսմինակ ի՞նչ կ'ընէ ան...»
Բայց զի անոնց ոչ մէկուն աչիւր փակել եմ կըրցած,
Ո՛չ մէկուն հուսկ համբոյրով մը յարգարած նեղ համբան՝
Պիտի մեռնիմ ու նետուիմ փոս մը օտար, աչիւր բաց...:

Մինչեւ այդ օրը սակայն՝ ամբողջովին սիրքս հոն
Ու միտքս հոն է հիմա, այն բարձրադիր, կիսափակ
Պարտէզին մէջ մարդաւաս՝ ուր երբ կ'իջնէ իրիկուն,
Նոտեւէն բոյր մը խունկի կ'ելլէ խաղաղ երկնից սակ,

Ծառերն անճարժ կ'ողջունեն հեռուն պառկած Մարմարան,
Փոսուտաները կ'այրին ու կը մարին անդադար
Եւ ասղերուն սակ որոնք լուսեղէն ցօղ կը տեղան՝
Կը թռչնին հոգիներն համբուրելով մերթ իրար...: